

ՀԱՅ ՀԱՆՁԱՐԸ ԳԱՎԱՅԱՏՈՒՄԸ

— Հ Ա Յ Ա Տ Ա Ր Ը Գ Ա Վ Ա Յ Ա Տ Ո Ւ Մ Ը —

Պր. Յակոբ Համաստեամիք՝ գեղարուեատու-
կան նոր արտադրութիւնը

ԹԵՐԵԿԱ ինքնագովութիւն պիտի նկա-
տուէր ընթերցողներէ եթէ մեր կողմանէ
Բազմավէպի էջերու մէջ զնահատումի և
սբանչանըի տողեր զետեղէինք Մուրատ-
Ռափայէեան վաղեմի աշակերտին և Մը-
խիթարեանց յիշեալ Եղայրազրին՝ ար-
ժանեաց և արհեստագիտական տաղանդի
մասին։

Բայց սակայն, կազէր տը Լոգանի մէջ
Գեղարուեատից հմուտ ցննաղատի մը (Da-
vid անուն) գերջերս հրատարակած յօ-
դուածը կարդալով՝ գորութիւն կը զգանք՝
օտարին խօսքերը մեր էկզուով հետեւալ
իմաստներու փոխարկել։

Ի լոգան Ս. Ֆրանչչսկոսի հրապարակի
խանութներուն ներս՝ խորազնին զեղ-
րուեատասէրը զմայլելով պիտի կանց առ-
նու ապակափեղի մը դիմաց, ուր զետե-
զուած են կրկնեփ հողեղէն երեսանկար-
ներ (panneaux de terre cuite). որ-
ոնց հեղինակը barbotines կ'անուանէ
զանոնց։

Լառուս բառագիրը պարզադիմը կը
սահմանէ, մածկաւով ներակերտուրին խե-
ցելէն անօրենքու վրայ՝ որոնք մեղմ կրակի
մէջ կրկին անզամ էին ականած են։

Ի ցոյց զրուած գողորդիկ մածկաւա-
կերաներու հեղինակը կ. Պոլիս ծնած ֆայ
մըն է, Յակոբ. Յ. Տամաս անուամբ, որ
այժմ Լոգան հաստատուած է։ Յիշեալ
պարոնը մեզ կը տեղեկացնէ որ իւր պար-
պոդին պատրաստելու գործելակերպը՝ սո-
վորական եղանակէ բոլորովին տարրեր
կ'ըլլայ. Ահա իւր մեթուոր։

Փառլինի երկու պատաստներ (rouleau)
վրայէ վրայ զետեղելէ վերջ բթամատնե-
րովը կը ճնշէ, իրարու կը զօյէ, և գծո-
ցով հարթելով, ուղանկիւն ձև մը կու-
տայ. Ապա զանեայ սեղանի մը վրայ կը

զետեղէ և երկու, երեք օր հանգիստ կը
ձգէ մինչև որ ցառլինի զանգուածին չա-
փազանց խոնաւութիւնը զանձին ծծուի :
Եհա որոյ արհեստագէտը ձեռքն առնելով
վրձնը՝ կը նկարէ բառլինի վրայ ինչ
որ պէտք է, բայց միայն հինգ կամ վեց
տեսակ ջրաներկեր կարող է գործածել՝
որոնց եփումի կը դիմանան՝ չեն այլա-
գունիր, կարմիր ներկը բացարձակապէն
չէ կարելի ներմուծել պատկերներու մէջ՝
այլ միայն կապոյտ, կանաչ, զեղին և
մմագոյն հողերու գոյները գործածելի են։

Պր. Տամատ ստիպուած է երկու ժա-
մուան մէջ հապճեպով նկարել և աշխա-
տութիւնը լմցընել, վասն զի ցառլինը
փութով կը ծծէ վրան զծագրուած ներ-
կերը և կարելի չըլլար վերստին վըրձ-
նոտել պատկերը։

Այս ոճով երր հեղինակը զանազան
գործեր պատրաստ կ'ունենայ, կը սկսի
փուսի մէջ զետեղելով եփել՝ հետզհետէ
մինչև սպիտակ ջերմութեան բարձրացը-
նելով՝ տարութեան աստիճանը, ապա կա-
մաց կամաց եփումի կրակը կը մեղմացնէ
մինչև որ բոլորովին ջերմութիւնը կը նուա-
զի։ Այս գործողութիւնը որ 4, 5 օր կը
տևէ՝ պատճառ կ'ըլլայ ձեռագործներուն
երրորդ մասին կոտրտուելուն կամ ծոմըռ-
կելով փճանալուն։

Փուտէն զուրս հանուելէ վերջ, կը զար-
մանայ մարզս տեսնելով որ եփուած բառ-
լինէ տախտակներու երկու երեսին վրայ
ալ մի և նոյն նկարը գոյացեր է յար և
նման, մինչզեռ արհեստագէտը մէկ երեսը
միայն զծագրած կ'ըլլայ։

Բայց սակայն գործողութիւնը այսչա-
փով լմցած չըլլար. Պր. Տամատ իւր
ձեռագերաները ջնարակի (vernis) մէջ ըն-
կըլմելով հանելէ, աւելորդ հեղանիթըը
կաթկթեցնելէ վերջ՝ պէտք է զարծեալ
փուսի մէջ ներմուծէ, և վերոյիշեալ ո-
ճով սպիտակ ջերմութեան ներգործութեա-
նը ենթարկէ և յետոյ կամաց կամաց
պաղեցընէ։ Այս աշխատութեան միջոցին
և ձեռագործներէն ումանց կը կոտրտուին,
կը փճանան. իսկ ողջ մնացածները փու-

ոչն զուրս հանուելով՝ երթ ջնարակի վրայ ևս նկարները գողորդիկ տոգորուած տեսնուին՝ աշխատութիւնը վերջացած կ'ըլւայ:

Դիւրահասկանալի է որ այս գործելակերպ պր. Տամատ արհեստագիտին շատ սուղի կը նստի, սակայն ինըը հիսանալի յաջողութեամբ կը պսակուի, փառաւոր արգասիք առաջ բերելով կրկնիկ քառյինի վրայ: Եւ յիրափի իւր պարագոյինները կամ թրծեալ քառակուսեակները (carreaux) սակաւագիւտ ձեռագործներ՝ գեղարուեստական արտադրութիւններ են:

Պր. Տամատի ճարտարութեան ապացոյց մ'ալ այս է, որ կարմիր ներկ գործածելու անկարելիութեան մէջ զոնուելով հանդերձ՝ (վասն զի բարձր ջերմութեան մէջ կարմիրը սև գոյնի կը փոխուի), ինըը իւր ձեռագործներուն մէջ կը ցուցընէ այդ գոյնը՝ պարզապէս իրեն համար գործածելի եղած սակաւաթիւ ներկերուն ամենաճարտար ներհակութիւններու (contre-styles) արդինցին ապահնելով:

Մի և նոյն ապակափեղի մէջ Պ. Տամատ իւղաներկ պատկեր մ'ալ ցուցադրած է որ Մարմարայի ծովուն վրայ մրբիկ մը կը ներկայացնէ: Հոն՝ խաժագոյն կահակներու ալերախութեանց գողարիկ արդինցը ենթազրել կու տայ՝ որ ինըը մեծաղ նուն լուսահայ Այլվազովսկի ծովանկարչի աշակերտն է:

Պ. Տամատ իւր ըովը կը պահէ Վոսփորի և վենետիկյ զանազան բնանկարներ՝ որոնց մէջ ինըը շատ տարիներ ապրած է, և Պերկամոյի լեռներու տեսարաններ ևս ունի՝ որոնց մէջ զանազան ամառներ կեանցն անցուցած է:

Իւր վրձինը վառ ողի, կեանք և լոյս կ'արտացոլայ, և թերեւս մեր կողմերու համար իւր այժմեան արտազրութիւններն չափազանց դատուին. սակայն պէտք է վիտնալ որ իւր տեսանելիքը գեռ կը խտղացուի Արևելքի և խտիկյ գոյներու սաստկութիւններէն: Եւ մենց անջրաւպեանց վարժած մեր երկրի ու երկնեցի

այօտ լյասին՝ չափազանցութիւն կը կարծենք տեսնել Պր. Տամատի նկարներուն մէջ, մինչեւ հազիւ թէ անցնինց Փաւենոյի վրայ Պորումեան կղզիները, կամ խտալիոյ սահմանը՝ հոն մեզի համար՝ բանակնէ շատ աւելի գոյներու ամբողջուաթիւններ կը ներկայանան դիտողացս: Ուստիմասիրելի ինդիր մ'է այս:

1901ին Պր. Յ. Տամատեան գտնուելով ի Պրազիկ՝ բարեհաճեցաւ մեր Երկդարեան թորեկեանի առթիւ նուիրել մեզ երկու սանչելի ծովանկարներ՝ որոնց ջուրերու փրփուրներուն ամբողջութիւնը զմարդ իրականութեան առջև գտնուիլ կը կարծեցնէ:

Միխիթարյա սանդուխին վրայ, Պ. Բաշնաշաղեանի Այրարատ և Սևան կղզին ներկայացնող պատկերներու կից զետեղինց վերջերս Ակ ծովու տեսարան մը զարձեալ նուիրուած Պր. Յ. Տամատեանէ: Տրապիզոնի ափունքի վրայ կը տեսնուին լուսնին լուսուղ շրջող էակներ, անդին ապատած ժայռերու մէջ դդեակ մ'է միշնադարեան՝ որ ազօտ լուսաւորուած է, իսկ թուի թուիս ամպերու տակէն լուսնի ճառագայթները զարնելով սև սև ջորերու ալիքներուն վրայ կը ցուցացնեն արծաթեայ լուսակէն շողեր հմայիչ՝ մինչ անդին տաճիկ փուռի մը կրակին բոցավառութիւնը՝ այնպիսի չքնաղ ներհակութիւն կը պատճառէ, որ զիասողը կը ստիպուի կանգ առնուլ և հիացուով հարցնեն՝ թէ ի՞նչպէս կը կոչուի վարպետ գծազրիչ:

Այս տարի մեր պատուական Եղբայրակիցը ուրիշ հրապուրիչ և շատ յաջող նկար մը ևս նուիրեց, պատուարիկ յիրափի իւր և Հայութեան անուան, բանի որ բանիմաց այցելուներ ոչ միայն կը հիանան դիտելով՝ այլ նաև մինչև հազար ֆրանց կը խոստանան մեզմէ զնելու համար:

Նիցցայի ծովեկերեայ տեսարան մ'է ան: Վերջալուսոյ արեւը բարակ դեղնորակ ամպերու ետև կը տեսնուի. կանաչագեղ

ծովու ալիքները լուսաւորուած են անոր ճառագայթներէն՝ մոզական ցոլմունք մը սփոելով ամէն կողմ. մինչդեռ հեռուն առաջաստանաւ մը կը սուրայ զէպ ի նպաստակ՝ ուրիշ նաւ մը երկաթը նետած կը տատանի ալիքներու վրայ, իսկ՝ անոր նաւաստիները մեծ նաւակով զէպ ի քարափ յառաջերու կը ճնին, կոհակները ճեղքը տելու ամէն ուժ թափելով:

Ծովուն մէջ երկարող լեռնաշղթային քարձունքները և ելեէջները՝ կարծես տեղափոխուող նուրբ մշուշով պատուած են, իսկ քաղաքը մասախովի մէջ պաշարուած կը թուի: Նկարին ամբողջութիւնը և մա-

նրամասնութիւնը կը զիտենց ու կը դիտենց և միշտ աւելի ախորժ մը կը զգանք, փիլսոփայութիւնը և բանաստեղծութիւնը իրականութեան հետ ներդաշնակորէն պատկերացած տեսնելով կտավի վրայ վարպետ արհեստագիտէն: Եթէ զայն վակներեան երաժշտութեան հետ համեմատենց, թերեւս չափազանցութեան մէջ ինկած չենց ըլլար: Եւ գոհ ենց ըսելու որՊ. Տամաստեանը պատուած կը գտնուինք իւր չցնաղ գործը զետեղած ըլլալով՝ Ա. Ղազարու մէջ՝ Այվազովսկիի ծովանկարներուն քով:

Հ. Ներսէս Տ.

ՄԵՐ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ



Պոլսահայ քանի մը զրագէտներ. — Թրքահայ մամուլի կեանքէն. — Թոռոցիկ ակնարկներ.

Երջանիկ առիթը ունեցայ թուրքիոյ մայրաքաղաքը այցելելու: Պոլիս ինձի շահազրդին եղած էր իր մէջի հայ տարրովը, իր հայ գրականութեամբ մանաւանդ: Թրքական բոլոր գաւառներուն կեզրոնն է ան: Իսկ գրականութիւնը արդէն բաւական տարրեր է ոռուսահայ գրականութենէն: Գր. Զօհրապի գաւաստանը՝ այս մասին՝ նշանաւոր է: «Ուռաւահայոց գրականութիւնը՝ կ'ըսէ՝ իր լեռնարյոյ ծաղկի անծանակ ու թարմ հոսովը բալւած է զմեզ հմայելու համար. մերը՝ (թրքահայոցը) ջերմոցի մէջ հասած բոյս մըն է, նրացած, մեղկացած, հիւանդագին բան մը, որուն ողը պակսելով գոյնն ալ նետած ու հոտը մարած է¹»:

Նոյնը զգացած էի ես ալ. ու յանցանքը բուլորովին շուրջի մթնոլորտին վրայ ձգեւ

լու համար՝ կը մնար տեսած ըլլալ մասնաւրապէս Պոլսահայ զրագէտները, որոնց մէջ դժբախտարարը՝ քիչերը միայն յաջողցայ ճանչնալ մօտէն:

*
* *

Իր սենեակի սետիրին վրայ, փողոց նայող պատուհանին ցով նստած գտայ ծերունի բանաստեղծը, որ ժողովուրդին հետ ապրած է, անոր սրտին հետ խօսած: Ի՞վ թերնուց չի գիտեր գոնէ քանի մը հատը «Լոյս և Ստուկրը» — «Գարնան Հովեր» հատորիկներէն: Սպիտակ մազերուն ներքեւ, նիհար դէմքին մէջ՝ քանաստեղծը աւելի գրավչ դարձեր էր: Պիտի ըսէիք թէ՛ ներսը բնակող աղաւին, իր հողային ու երկրային մասերը թօթուելով՝ ալ պէտք չունի տողերու՝ մնչելու համար. աւասիկ ամբողջովին կ'երեկի ան. ահա թեերը կը բնայ, պիտի թոչի...

1. «Այս» գրական բնը. Տհանջող պէտք է 1 էլ 11.